

չէր միշտ, այլ զանազան ձայնաւորներ, ամէնցն ալ կարծ, որ լեզուարանական ընթացով՝ և ընթերցման դժուարութեանց պատճառու այժմ վերածուած ըլլան ըի, որ հասարակաց վախճանն է մեր ձայնաւորներու լեզուարանական կեանցին: Այս մեկնութեամբ կը նոյնանան հայկական և պարթեւական զրութեան եղանակները:

Ի վերջոյ միշենց որ յանուանէ յիշատակեալ առաջին հայ բառարանն է իստուկախ բառագիրը: Յովհան Երզնկացի իր Քերականութեան մէջ յաճախ կ'ըսէ: « յիտակիսի բառզրոցն բաղեալ »: Ունկեփորիկներու և այլ ձեռագրաց մէջ կը գտնուին նաեւ բառարանական հատուածներ, և այս ամէնը հաւանական կ'ընէ թէ Ե: Պարուն՝ ուր ցերականական աշխատութիւններ ալ եղան և ուր բուսարանական և գիտական բառերու միաձեւութիւն մը կը տեսնենք՝ գոյութիւն ունեցած է բառարան մը:

Խորին յարգանաց հաւաստեօք և սրտագին ողջունիւ:

#### Հ. Կ. Ց. Սահանսան

1. Հ. Կ. Անդրեան « Բուզանդի Մամիկոնեաններ » էլ 150. — Այսոց պարթեւ գրականութեան մուսքը մասին կ'ընդունի սարբեր մամանակագրութիւնն մը, համարենք թէ՝ ուն Անդրեանը՝ այլ Պարթևաց աշխարհականութեան մասն պարզած մէջ ունենայ իր մէր: « Վազարշակի ուսումնակիրութեան մէջ անանգութիւնը թիւն առաջ մէջ ունենայ իր մէր: » կը մայ միայն ուրիշ թէ ուն է այլ Վազարշակը, Ծիրի թէ, թէ մասոյն հայ-արքակունիք մը:

#### Ա. Ռ. Ա. Ք Ե Լ. Ս Ի Ւ Ն Ե Ց Ի

##### Ա Դ Ա Մ Գ Ի Ր Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱհԱՄՈՒԹՈՒՆԵՐՈՎ

#### Հ. ՄԿՐՏՉԻ Պ Ո Տ Ո Ւ Ի Ր Ե Ա Ն

Վենետիկ 1907

Գլու ֆլ. 1,50 էլ ժա + 332



#### ՊԱՐՈՆ ԲԱՆԸ

Իւր ամենէն նշանաւոր յատկութիւններն էին նոր արհամարհանք մը գէպ ի բառի պրուեստը, և մնձ սէր մը գէպ ի կարթով ձկնոսորութիւնը: այս վերջին սէրը մասամբ յառաջ կու զար առաջն արհամարհանքէն, վասն զի ինչն արդէն կ'սէր թէ յաճախ որսալու կ'երթար պարզապէս ուրիշն գոյլ շոնչ սպանելու ձանձրութենէն աւատ նամար:

Ջնքն ճանլոցած ժամանակս այլ եւս երիտասարդ չէր, բայց երաց, բայց երիտասարդ եղած ժամանակ ալ իւր էին բարեկամները կ'սէրին թէ իսուելու դժմանկ էր, ինչպէտ ազահ մը ծախսելու: Ոչ եթէ ի ընէ լուսէր էր, բարեկամներու խօսակցութեան կը մասնակցէր, բայց քանի մը վանկերով կ'ակնակիրէր իւր մատառումը անձեւ եղանակաւ մը, նախացած կը ծամեր անյօդ այնինք և զիսու շարժումն մը և ձեռքի թոյլ ակնարիկ մը ունկնդիրը կը հրամիրէր իւրն տեղ կատարելու ձանձրանախ աշխատանքը ամբողջ շացնելու բացարութիւնը այն զալափառն զոր իւրօն որուազած էր: « Ի՞նչպէս կ'ըսուի՞ »ով մը կ'ազամէր ըսելիքը զուրցելու փորձանքէն: ամեն պարբերութիւն կը կը խօսքուրով « յիշապէտու կ'ամարտէն, կը ասականա արդէն » խօսքերով: և « բան » բառով հազարէն նուազ պարբերութիւն չէր կազմեր: Ասոյ համար իւր ատիւնը « բան » գրեր էին: — « Գիտե՞ս, այս առասու բանը տեսայ... կ'ըսէ թէ այն յանին համար... Դու գիտես... ոչ ինչ: միայն թէ... բայց և ոչ այն կիպուսածին մէջ յորում... ըսելիքս հասկցացը »: իւրն խօսակցութեան տիպար ձեւու այս էր: « Գիտե՞ս... բանը » — կ'ըսէր հիմանդ բարեկամն մը վարաօք և հոգ ալ չէր ըներ ըսելու թէ մնութէ: իմայն ձեւու կ'իմասնէր թէ զացեր է: ինքի էր որ իւր բարեկամներուն իւմացուց նոր Պապին, զարտինալ Փէշչիին անունը: « Ընտրաւ ծառ քաւու: — Զնիվ ընտրեցին »: — « Բանեց » պատասխանեց, և երկրորդ հարցմանը միայն անունը տուաւ:

Կէս մը արուեստակութիւն էր, որովհետեւ կ'ըստի թէ երկրորդ կայսերութեան ազնուական ֆանտասիաներն ալ այնաչս կրնէն: բայց մնձ ծուլութիւն մ'էր միայն, որ այնչափ յառաջ զացած էր՝ որ ուրիշներու խօսելն ալ կը ձանձրանար: Երբ բարեկամն մը մտիկ ընէր, որ զինուելք իր զալափառը կը բացարուէր երկան մէջմէջ հիւսուած պարբերութեամբ մը՝ անոր կը նայէր ենթական կիրառ, իւրիւ թէ անօգուտ աշխատութիւն մը կըէր, ինչպէս որ մէկը պիտի նայէր խղճալով երբ մէկը ծանր պայուսակ մը

1. Տէ Ամիշիսի այս զրութիւնը՝ առնեած իր Իծիոմա Գենտի գրեթ կը խօսի այն անձերու վրայ՝ որ բառ մը մասց ժամանակ՝ շարունակ « բանը... բանը... » կը կրնէն: այս սրամիտ զրուածքը օգտակար կրնայ ըլլաւ շատերու, զրօնանք մ'ըլլալին զատ: